

## ՄԵՐ ԿԱՄՔԸ

**ՄԵՐ ԿԱՄՔԸ ԴԵՐԻ ԶԸՆԱԱՆՔ:**  
 Ամէն տեսակ գերութիւն չարիք է. նաեւ՝  
 անհատական կամքի գերութիւնը:  
 Համոզուելու ենի թէ մեր ուզածը, մեր  
 ընտրածը միշտ լաւագոյնը չէ մեզի  
 համար: Մեզի համար լաւագոյնը կրնայ  
 նաեւ մեր չուզածը ըլլալ: Մեր կամքը  
 մեզի համար միշտ իմաստուն  
 առաջնորդ եւ դատաւոր սեպելու չենի:  
 «Անձնավստահ ըլլալ» ըսել չէ բոլորովին  
 ծախուիլ, ապաւինիլ մեր կամքին: Այդ  
 տեսակ անձնավստահութիւն, նշգրիտ  
 բացատրութեամբ, «կամապաշտութիւն»  
 է, եւ կամապաշտութիւնը մեղք է:  
 «Անձնավստահ ըլլալ» կը նշանակէ յաւէտ  
 մեր ուժերը ժողվել եւ գործածել, ընելու  
 ո՛չ թէ ինչ որ մեր կամքը կը թելադրէ,  
 կամ կը նախընտրէ, հապա ինչ որ,  
 հակառակ իսկ մեր կամքին, Աստուծոյ  
 կամքը կը պահանջէ: Աստուծոյ կամքին  
 հնազանդելով միայն կրնանի ազատութիւն  
 եւ խաղաղութիւն վայելել: Ան որ իր  
 անհատական կամքէն դուրս ուրիշ կամք  
 չի նանչնար ու չի յարգեր, շատ յանախ  
 դժբաղդ ու բշուառ զգալու պատճառ  
 պիտի ունենայ:

Քրիստոնեան ամէնէն առաջ իր  
 կամքին վրայ յաղբանակ տանելու է:  
 «Քու կամքդ ըլլայ եւ ոչ թէ իմս», ըսելով  
 անկեղծութեամբ, կրնայ քրիստոնեան իր  
 քրիստոնէութիւնը համոզիչ կերպով  
 պացուցանել:

Ապարդիւն չանի է մեր կամքը  
 բոնադատել Աստուծոյ վրայ: Գերազօր  
 կամքը Աստուծոյ կամքն է եւ մեզի  
 կ'իյնայ նանչնալ Աստուծոյ կամքին  
 գերազօրութիւնը եւ հնազանդիլ անոր: Մեր երշանկութեան եւ խաղաղութեան  
 պայմանը այդ է: Թող Աստուած իր  
 ուզածը ընէ: Ինի մեր ծրագիրներուն  
 գործիքը չէ հապա մենի ենի իր ծրա-  
 գիրներուն գործիքը: Թողունի որ ան  
 մեզ գործածէ: Որպէս զի Աստուծոյ հետ  
 գործակցին պարտաւոր ենի անկէ

ընդունիլ հրամանները, առաջնորդու-  
 թիւնը, եւ ոչ թէ անոր հրաման տալ:

Աղօրենով իրաւ կրնանի մեր «րոլոր  
 խնդրուածքը» Աստուծոյ ներկայացնել.  
 րայց ի՞նչ ըլլալու է մեր խնդրուածքը: Ոչ թէ մեր անձնական, եւ ընդհանրապէս  
 ալ անձնասիրական, ցանկութիւնները,  
 հապա՝ իր լոյսը՝ իր առաջնորդութիւնը,  
 իր ծրագիրը մեզի համար, մէկ խօսնով,  
 իր կամքը: Աստուծոյ աղօրել կը նշանակէ  
 նաեւ հաւատելի խարիսխը վերցնել մեր  
 անձն եւ հաստատել զայն Աստուծոյ  
 վրայ:

Ըսել չենի ուզեր թէ մենի  
 բոլորովին մերնենականալու ենի, կամ  
 մենի զմեզ անկամ կրատրականութեան  
 մը մէջ դնելու ենի. ո՛չ բայց ինչ որ ալ  
 ըլլան մեր փափանները, մեր դատումները,  
 մեր տեսութիւնները, մեր նպատակները,  
 տակաւին բողելու չենի որ անոնի Աստու-  
 ծոյ կամքը խափանն մեզի համար: Մեր  
 կամքին ազատութիւնը անբռնարարելի  
 շնորհի մըն է մեզի բայց այդ  
 ազատութիւնը մեզ զրկելու չէ մեծագոյն  
 շնորհիք մը որ է Աստուծոյ կամքին  
 տեսիլքը: Մարդ մը ազատ է իր ուզա-  
 ծին վրայ պնդելու եւ սակայն քրիստոնեան  
 իր ազատութիւնը կը գործածէ Աստու-  
 ծոյ կամքը հասկնալու եւ զայն ի գործ  
 դնելու:

Որքան ատեն որ կ'ապրին, մենի  
 զմեզ պաշարուած պիտի գտնենի  
 դէպֆերով որոնի մեր կամքին համածայն  
 չեն: Դէպֆերը մեր կամքին չենի կրնար  
 համածայնեցնել. այդ ստոյգ է: Ուրեմն,  
 մենի պէտք է որ դէպֆերուն համածայնին: Մեր  
 կամքը դէպֆերու վրայ չկրնար  
 ազդել. բայց Աստուծոյ կամքը անբռ-  
 նարարելի է: Եթէ մեր չուզածը Աստու-  
 ծոյ ուզածն է, ուրեմն օրինեալ ըլլայ  
 Աստուծոյ կամքը, զի անոր ուզածն է  
 բարին, բարին՝ որ յանախ ալ ծածուկ կը  
 մնայ մեր աչաց:

Վեր. Ա. Ա. Պետիկեան  
 (Արտատպուած Ճրագ Գիրք Բ)